

ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂ ԱՄՍԱԳՐՈՅՍ

Գեղասպասիւ Սրբազան Տէր,

Խալիպեան Ուսումնարանին նորակառոյց շինութեանը ազգապարծանք հանդիսին անձամբ ներկայ գտնուելով, եւ նորա մանրամասն նկարագիրը ըստ մեր կարողութեան ի գիր արձանագնելով, սեպտեմբերի 13-էն ի վեր յուղարկել էի իթիֆլիղ տպագրելու Մեղու Հայաստանի Լրագրոյն Արժանապատիւ խրմբագրին. բայց սրովհետեւ արդէն երեք ամիս է որ ոչ տպուածը կկարգամք, եւ ոչ չտպուելուն պատճառ մի կտեսնեմք, ուստի ահա դարձեալ գրելով՝ կյուղարկեմ Սրբութեանդ, որ եթէ արժան դատէք, քանի մի էջ տեղ շնորհէք Ձեր ազգալոյս օրագրին մէջ, մեր հեռաւոր ու մերձաւոր ազգայնոցը հաղորդելու:

Եթէ չգիտնայի թէ որքան դժուար կուգայ Ձեր սուրբ լսելեացը գանդատանք լսել այնպիսի պակասութեանց վերայ, որոց գէժ արդէն քանի քանի անգամ զինուեր էք ՄԱՍԵԱՅ ԱՂԱԻՆԻ ուսումնական օրագրոյդ:

միջոցաւը, անշուշտ կիտութայի քննութեան ներքեւ ձգել Մեղուին այս կերպով իմ յօդուածս մթութեան մէջ թողելուն պատճառները: Սակայն յուսամ թէ յօդուածս մտադրութեամբ կարգացողները՝ առանց կարտելու մեր քննութեանցը հասկընան եւ դատին սորա չտպուելուն իսկական պատճառը:

Եթէ Մեղուն . . . . . (\*):

Շնտ կլինէր, Սրբազան Հայր, թէ որ այս նիւթիս վերայ ըստ արժանւոյն խօսէինք, բայց լռութիւնը շատ անգամ խոհեմութիւն կհամարուի. ուստի սորա ընդարձակ նկարագիրը ուրիշ տեղոյ եւ ժամանակի թողլով, կկնքեմ այս իմ նամակը՝ բարեբաղդ զանձն իմ համարելով մնալ:

Սրբազան Տէր,

Ձերոյ ճշմարիտ ազգասիրուրեան

անճեանուեր ծաօայ

ՅՈՂԷ ՏԵՐ-ԱՐԲԵԼԱՄԵԱՆ, ԳԱՆՁԱԿԵՑԻ.

ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՆԳԻՍԻ

ԱԶԳԱՆՈՒԷՐ ՇԻՆՈՒԱԾՈՅ ԽԱԼԻՊԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ

Թէ որ իննեւտամներորդ դարուս մէջ կան ո՛ր եւ իցէ ազգին Յշմարիտ ուրախութիւն ու հաստատուն յոյս պատճառող իրողութիւններ, կարող եմք համարձակ ասել որ նոցա առաջիններէն մէկն ու գլխաւորն է Թէոդոսիոյ Խալիպեան ազգային ուսումնարանին հինգ տարուանէ իվեր հաստատուիլը, նորա բարեկարգ կանոնների տակ կառավարուիլն ու նորա այժմեան բուն ուսումնարանին շինութեանը մեծահանդէս բացումը:

Թերեւս գտնուին մարդիկ որ հարցանեն ասելով, «Մի՞թէ ուսումնարանի մի բացումը ո՛րքան եւ հանդիսաւոր ու փառաւոր լինէր, առանց նշանաւոր պտուղ մի տեսնելու՝ կարելի՞ է մէկէն

իմէկ ազգին դարաւոր ժամանակի մէջ ուրախութիւն ու յոյս պատճառող իրողութեանց առաջիններէն մէկն ու գլխաւորը համարել»: — Մեք այնպիսեացը, այսինքն այն մարդկանց որ առանց տեսնելու եւ ստուգելու կխօսին, երկայն երկայն բացատրութիւններ տալու միտք ու կամք չունենալով, միայն այսքանս կասեմք համառօտապէս՝ որ եթէ ներկայէն ապագայն բնականապէս օրէն է գուշակել, ապա եւ նորա այժմու աշակերտաց հինգ տարուանս (1858—1862) միջոցին ըրած յառաջադիմութեանէն կարելի է աներկբայօրէն նախատեսել որ մէկ երկու տարիէն յետոյ՝ ազգիս մէջ այնպիսի ազգասէր ու արգիւնաւոր անդամ-

(\*) Յօդուածոյս արդոյ հեղինակին քանի մի խորհրդածուրբիւնները, զորս ըրած էր այս տեղ Մեղուին եւ ուրիշ այժմու օրագրաց եւ լրագրաց ոգւոյն վրայ, ո՛րքափ եւ իրաւացի համարուին, «Մասեաց Աղաւնոյս» խմբագրութիւնը օգուտ չնամարիբ հրատարակել զանոնք, զէր առ ժամս: